

տագիրը հետեւեալ բանաձեւին մէջ. «Եթէ մէկը ուզէ աշակերտիլ ինծի, թող իր խաչը առնէ ու հետեւի ինծի», ինչպէս ինքնուզամ է. — պիտի կասկածիք դուք թէ այս զործածութիւնը չի համապատասխանիք իր փառաքներուն: Տաճարներու մէջ վերականգնուած, հաստատրմներու բնակարաններուն մէջ ցուցադրուած իր օրէնքին խորհրդանշանը որքան իր խաչը եղաւ և ոչ թէ Գերեզմանէն իր հէքը կամ իր փառուոր Համբարձումը:

Իր պատահոտուած մարմինով ծանրաբեռն իր խաչը կը դառնայ այդպէս համառօտութիւնը, ամփոփումը կեանքի Գիրքին, առջեւը դրուած պարզ մարդոց և հմուտներուն խորհրդածութեանց: Իսկ որ աչքներուն տեսանելի գիրքով, արինէ գիրքով այդ ամփոփումը կը համառօտէ իր ամենավճռական օրինակներն ու կը վերջիչէ իր բոլոր գործերուն սկզբունքը. — Աէրը որ կը վառէր իր խոցոտուած սրտին մէջ: Պէտք կա՞յ զարմանալու թէ այդ այսքան կարճ զիրքը այնքան Գրիտանեաներ ձեռք բերած ըլլայ, այժմ հնթակայ հասարակաց տկարութիւններուն, ինչ որ ա եւ է ուրիշ

զիրք չէ կրցած ձեռք բերել և պիտի չկրնայ երբեք. հաստատրութիւնը պարտականութեան մինչև մահ, Աստուծոյ իրական զաւակներուն հերոսական հնազանդութիւնը, նմանութեամբը և սիրոյն համար Միածին Որդիին՝ մեզի համար մարդացած:

Գրտութիւն մը որ կորովաւիտ կը գնահատուի, Փրկչին չարչարանքին մէջ չի տեսներ եթէ ոչ զիպուած մը իր ասպարէզին: Ո՛հ, պարոններ, լաւագոյնս դատեցէք: Գիպուած մը: Բնդհակառակը ատիկա իր ուսուցման զազաթնակէտն էր, իր առաքելութեան զերագոյն նպատակը: Ինքն իսկ չէ՞ հաստատած. «Ասոր ապացոյցին համար է որ նս կկած եմ»: Տեսնելով այդքան կորով և հերոսութիւն զորս ներմուծած են այս ցած երկրին մէջ ահալի տանջանքներու և խէչայ եղօրմութեան ժամերը, մենք, անգամ մը ևս, իրաւունքի մէջ ենք ըսելու. «Ահաւասիկ Բարութեան և Իմաստութեան արժանի հաշիւներ: Ահաւասիկ եւս աշխարհի պատմութեան ամենէն ողբերգական էջերուն միջեւ այդ էջին վրայ Աստուծոյ ստորագրութիւնը»:

Հ. ՓԻՆՍՐ ՏԸ ԼԱ ՊՈՒԼԷՅ Թրգլ. Տ. Գ.

**ԲԱՆԱՍՏԵՂՆԱԿԱՆ**

**ՔԱՐԵՐԸ ՍՈՒՐԲ ԵՆ**

Սուրբ եկ Բարեր, սիրս մը կայ մարմարին քակ,  
Սիրս մը ամեն Բարի սրտին մէջ բաբախուն,  
Սրբուհիի մը սրտին հեւեր նուաղուն,  
Ու ձեռներուն անո՞ր աղօթքը նահմտակ:

Քարերուն մէջ անձերը կայ երկնապարգէ,  
Անպին շարժումն, արագ սոււերը բոչունին,  
Նոն դրո՞ւնում ե հոգմալար ամեն սերեր,  
Ու այժեամի սրտեր անոնց մէջ կ'արիւնին...

Յուրս, ըլլալուն համար ձիւնի վճիս մարմին,  
Լուսընկան սոսկ կը հասկնայ խորհուրդն անոնց,  
Քարերը սուրբ որ շիրիմներ եղան շատոնց,  
Յաւերժօրէն գոց շրունկներն են Անհունին...

Պիսի խօսի՞ րէ անբախանց իբր առասպել  
Պիսի մնայ, որք անիւնիս մասլ սափօր,  
Քարը զոր լուռ զմայլանքի մէջ՝ ամեն օր,  
Անխնձօրէն քիչ մ'անելի կուզեմ լղկել...

ԱՐՄԷՆ ԵՐԿԱԹ